

ՀԱՅԱՍՏԱՆ ՑՊՈԴՐՈՒԹԵԱՆ

## ԱԿԶԲՆ ԱԽՈՒԹՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՑԱԳԿԵԼԸ

Ճարտարաբուեստ ձեռագործները գըլ-  
խաւորապէս իննեւտամներորդ դարուս մէջ  
վերջին աստիճանի ծաղկեցան յեւրոպա, եւ  
անտի գրեթէ աշխարհիս ամէն կողմերը տա-  
րածուեցան, եւ յայտնի ըրին մարդուս մըտ-  
քին զարմանալի ոյժն ու ընդունակութիւնը.  
վասն զի անկերպարան նիւթերուն ձեւ ու  
կերպարանք տալով, եւ արհամարհելի ու  
գրեթէ անպիտան բաներուն վերայ շատ տե-  
սակ ճարտար փոփոխութիւններ ընելով՝ կը-  
կոկէ, կազնուացնէ ու կկատարելագործէ, ո-  
րով եւ բոլոր աշխարհ օգուտ կքաղէ այն ա-  
րուեստէն: եւ ահա աւելի այս ճարտարա-  
բուեստ ձեռագործներուն համար է որ եւրո-  
պացիք նախապատիւ կհամարուին աշխարհիս  
միւս բաժիններուն բնակիչներէն, եւ բոլոր  
եւրոպան ընդհանուր ճարտարութեանց աշխարհ  
կկոչուի իմաստուններէն:

Սոցա բազմատեսակ ճարտարութեանց վե-  
րայ խօսիլը մեր նպաստակէն գուրս լինելով,  
ինոցանէ միոյն եւ գլխաւորին՝ այսինքն կութ-  
թեմալէրկի հնարած տպագրութեան արհես-  
տին օդտաւէտութեանը, եւ նորա գիւրու-  
թեան համար հնարուած մամուլներուն ու  
արագատիաններուն վերայ կուղեմք համառօտ  
տեղեկութիւն մի տալ այս տեղ, եւ միանգա-  
մայն ծանօթացնել մեր հայրենակիցքը այս  
արհեստին վերայ առաջին անգամ միտք ու  
ոիրտ մաշեցընող չայտն հետ, որ իւր կեան-  
քըն ու բոլոր ունեցած գործը՝ այս արհեստը  
չայտատան մացընելու համար զոհեց:

Տպագրութեան հրաշալի գիւտին (<sup>(1)</sup>) գոր-  
ծագրութեամբն էր որ նախնի մատենագրաց  
բազմամետայ ու տաժանական աշխատութիւնները թեթեւցան, մինչդեռ առաջ Աստուա-

ծաշունչ մի կամ Քսէնոփոնի կամ Արիստոտե-  
լի հատոր մի օրինակելու համար իւրեանց  
կեանքը կմաշեցընէին, եւ քանի մի ամսոյ  
մէջ որ եւ իցէ գիրք հազարաւոր օրինակ-  
ներ կարելի եղաւ հրատարակել:

Տպագրութեան զօրութեամբն է որ ամե-  
նայն մարդ չնչին վճարքով կկարողանայ ա-  
մէն տեսակ գիտութեանց եւ արհեստից վե-  
րայ տեղեկութիւններ առնուլ, եւ իւր պի-  
տոյիցը համեմատ օգուտ քաղելգրերէն: —  
Այս գիւտովսէ որ մարդ իւր տունը նստած՝  
մինչեւ հեռաւոր աշխարհներէն, ծովու եւ  
ցամաքի երեսէն, ամէն տեսակ պատահմունք-  
ները առանց գժուարութեան կիմանայ:

Մէկ խօսքով, սորա լուսովն է որ մարդ-  
կային աղջո՞ տղիտութեան շօշափելի խա-  
ւարէն կհեռանայ. հազարաւոր տարիններէ  
իվեր անցած գնացած գործողութիւնները  
հայելի նման մէր գիմացը կպատկերանան.  
փիլիսոփայից, աստղաբաշխից, աստուածա-  
բանից, եւ ուրիշ որ եւ իցէ վիճակի իմաստ-  
նոց գիտութիւնները Բաբիլոնի աւերակնե-  
րէն ու Հրէաստանի, Եգիպտոսի, Աթէնքի,  
Աղեքսանդրիոյ, եւ ուրիշ ամենահին քաղա-  
քաց փլատակներէն կհանէ՝ կմաքրէ, ու փա-  
ռաւոր ընծայի պէս կմատակարարէ ամենայն  
ցանկացողաց: Այս լոյսը աւելի գիւրին կեր-  
պով ամէն աշխարհ տարածելու համար քիչ  
գալով կութթեմալէրկեան մամուլները, գա-  
րուս սկիզբները հնարուեցան այժմու զար-  
մանալի ճարտարութեամբ յօրինուած արա-  
գատիանները: Բայց սոցա այլ եւ այլ տեղե-  
կութեանց վերայ գեռ չխօսած, տեսնեմք  
նախ՝ թէ մեր հայկական տպագրութիւնը  
երբ, որոյ ձեռքով եւ ինչ տեղեր սկսաւ,  
եւ երկրորդ՝ թէ այժմ ինչ վիճակի մէջ է  
ու որքան տարբերութիւն ունի առաջին-  
ներէն:

(<sup>1)</sup>) Տպագրութեան զիստին և Կորքեմսկէրկի վարուց  
վերայ արդէն խօսած եօք: (Տես Մատեաց Արտիւոյ թիւ  
մէք, մզ2, 1864):

Հայկական տպագրութիւնը եւդոկիացի Արքար անունով ազգասէք հայուն ձեռքովը ոկատ։ Այս Արքարը Միքայէլ Կաթուղիկոսին հրամանաւը 1564-ին իւր Սուլբանշան որդւոյն ու Աղեմանիր անունով քահանայի մի հետ Հոռոմ գնալով, եւ մեծ ուշագրութեամբ արեւմտեան ազգաց բարդաւաճանքը գիտելով, տեսաւ որ նոցա յառաջագիմութեան գլխաւոր գործիքը տպագրութիւնն եղած է. ուստի ամենայն ջանք ըրաւ Հայաստանի մէջ եւս մտցլնելու։

Արքար Հարստութեան կողմանէ միջակ կարգի մարգկանց գասէն լինելով, առաջին անգամ իշարկէ շատ ծանր էր իրեն՝ առեւտրական գործերը թողուլ ու այս արհեստիս պարապիլ. բայց նորա ազգասիրութիւնը անձնասիրութենէն շատ վեր գտնուելով՝ յանձն առաւ ամենայն գժուարութիւն, ու երկայնամիտ համբերութեամբ, — որ գերագոյն յատկութիւններէն մէկն է այսպիսի վսեմ գործոյ ձեռք զարնող անձանց —, աշխատեցաւ, յուսալով որ օր մի, ինչպէս որ ինքը կասէ իւր Կոստանդնուպոլիս տպած Տօնացոցին վերջը, արժանանայ իւր ազգայնոց «Յիշեա Տէր զբօխաթցի Արքարն . . .» մաղթանքին։

Ամբողջ տարի մի ամենայն ջանքով աշխատեցաւ Արքար, եւ երբ տեսաւ որ այն ծանր գործը միայն իւր ունեցած հանճարովը կարելի չէ յառաջ տանիլ առանց պատրաստական դրամագլխոյ, հարկադրեցաւ վենետիկ անցնելու, — որ այն ժամանակի վաճառաշահութեանը համար Զուզայեցի Հայոց գլխաւոր առեւտուրի տեղն էր —, եւ ինչպէս որ մատել էր, իւր համազգեաց յօժարամիտ ձեռնատութիւնն ու խրախուսանքը տեսնելով՝ իսկոյն գիր փորել տուաւ, եւ 1565-ին (տպագրութեան գիւտէն 110 տարի յետոյ) սաղմոս մի ապագրեց փոքրիկ ութածալ գիրքով, որ Հայկական տպագրութեանց նախընծայ երախայրին եղաւ, եւ այժմ շատ հազուագիւտ է, եւ մէկ հատը կդանուի կըսին Միլան քաղաքին Ամբուսան Թանգարակին մէջ։

Արքար (ինչպէս որ իւր տպած սաղմոսին վերջը գրուոծ յիշատակարանէն կտեմնուի) ուսման շատ հմտութիւն չունենալուն համար, թէպէտեւ քիչ շատ նիւթեական ձեռնուութիւն ունեցաւ մեր խոալարմակ ազգայններէն, տակայն ուսումնական ընկեր մի գտնելու համար՝ 1567 թուականին իւր տըպարանը Կոստանդնուպոլիս փօխագրեց, ուր Խորիլիրապցի Առաքել անունով Վարդապետին հետ ընկերանալով, երկու գիրք տպագրեց. առաջինը Փոքրիկ Եւրականուրիսն տղայոց (այսինքն այբբենարան), եւ երկրորդը Տօնացոյց. վերջոյն համար ձեկանիրման սիրացու Մարաֆիա անունով Պօլսեցի հայը, իւր 1568-ին ըրած արեգբութեանցը մէջ՝ այսպէս կիոսի. «Խժէ (1568) Եկոստանդնուպոլիս նոր ըստամբայ գիր սահմանեցին՝ ի հայրապետութեան Տեառն Միքայէլին եջմիածնի, եւ ի «Պատրիարքութեան Կոստանդնուպոլսոյ Տէր «Յակոբին, ընդ հովանեաւ սուրբ Նիկոլայոս «Եկեղեցւոյն, ձեռամբ Խորիլիրապցի Առաքար գպրին, եւ իւր թագաղարմ Անտոնինոս Սուլթանշահ սարկաւագին, որոյ գըրովքն տպեալ Տօնացոյցս յառաջ քերին»։

Արքար այս Առաքել վարդապետին հետ 40 տարիի չափ կբանեցնէ տպարանը Կոստանդնուպոլսոյ մէջ, եւ բաւական գրքեր կտպագրէ, որոց վերայ սոոյդ տեղեկութիւն չունիմք։ Վերջապէս Արքար իւր ազգաշահ աշխատութիւններն ու սկսած գործը չափաւորապէս յառաջ տանելէն յետոյ՝ 1578 թուականին վախճանեցաւ Կոստանդնուպոլսոյ մէջ։ Նորա վերջին օրերուն մի միայն ուրախութիւնը իւր Սուլթանշահ որդին էր. տեսնելով որ նա տպագրութեան արհեստին վերայ պէտք եղածին չափ սիրով կաշխատի, ինքինքը կերպով մի իւր փափաքին հասած կարծեց, եւ հանգիստ սրտով վախճանեցաւ, ապագայիցս երախայրիտութեանը թողլով իւր ազգիս համար քաշած աքնութիւնները։

Բայց ափանս որ ապագայք իսկդրան անդ չդիտցան այն արհեստին արժէքը. վասն դիմիայն չաշխատեցան որ նորա գործարանը

յառաջ երթայ, այլ եւ բազմերախտ արուեստագիտին յիշատակն անդամ՝ մոռացութեան մէջ թողուցին, այնպէս որ այսօրուան օրս այն երեւելի մարդոյն վերայ խօսած ժամանակնիս, քանի մի շփոթ պատմութիւններէ զատ' ուրիշ բան չունիմք մեր ձեռքը, որ իգիր անցնելով նորա կրած նեղութիւնները, օտար երկիրներու մէջ տարիներով քաշած պահպատճառները, տառերն ու մամունները ժողոված հազարաւոր նեղութիւններով քաղաքէ քաղաք փոխագրուիլը, եւ այն, աւելի եւս օրինակ առնելինք նորա ճշմարիտ ազգասիրութենէն, եւ մեր շնորհակալութիւնը մատուցանէինք նորա աճիւնացեալ ոսկերացը։ — Յիշատակ նորա օրհնութեամբ եղիցի։

Բարեյիշատակ Արդարին մահուանէն վեց տարի ետքը նորա Սուլթանշահ որդին՝ արպարանը Հռոմ կիոխադրէ, ու Տիգրանակերտի Յովհաննես Տէրզնցի քահանային հետ միանալով, 1574-ին Դրիգորեան տուման ու սաղմուարան մի եւս կտպագրէ։

Երեք տարիէն այն Տէրզնցի քահանայն Սուլթանշահն բայց անուելով, իւր նաշատուր որդւոյն հետ Հռոմէն Վեհնեալի կանցնի, եւ այն աեղի աղգայնոց ձեռնատութեամբ նոր տառեր ձուլել կուտայ ու փոքրադիր սաղմուարան մի կտպէ<sup>(1)</sup>։

(1) Այս սաղմուարանին վերջը երկու յիշատակարան դրած է յիշեալ Տէրզնցի Յովհաննես քահանայն։ մէկը զրբքին աւարտման ու խրեանց լիշտակին համար, և միասուր իւր իրիցնուզմէն ալրիանալուն։ Իորց առաջինը այսպիսի խօսքերով զրուած է։ „Փառք ամենասուրը Նըրոր, զորիան, Զօր և Արդոյ և Հորդոյ սրբոյ... Անար, անցան գիրքս ձեռամբ Տէր Յովհաննես Տէրզնցոյ և որ... զոյ իմոյ Խաջատութին, ի բին Ուշ, ի մայրաքադաքն, Վեհնեալիկ, ընդ նոյնանակ։ Մարկոս անտարանչին, ի րագաւորութիւն, Պատրիարքին, ի պատրիարքութիւն, Հռուան Թրմիանոյն, ի բանասուն Հռուան Ազրերտին, ձեռնատուր Խօսայ Նանդօրսան և նոզեւոր որդւոյն իմոյ, Ստեփանոսին, և այլ Զոլեցոց, զոր Տէր Աստուած տա... ցէ բառ սրտից իւրց։ Այլ ևս գեւարապես Բաղրեցին լի... շեցէք ի Քրիստոս, որ բազում օգնութիւն հասուց մնաց։ Այր ևս գեւես արկաններ սոխի ձերց մոխրամածեալ և... արտասուալից հառաջմամբ հայցիմք ևս մաքրեմք իձենց, զի մի ողորմայի արժանի առնեք պիենակիցն իմ զինալա... փաշն « ևս այլն։

Սոցա մահուանէն յետոյ թէպէտ այլ եւ այլ տեղեր նոր կազմակարներ շատ փորագրուեցան, բայց գրերը ընդհանրապէս նոյն՝ այսինքն Արդարեան գրերուն ձեռովը մնացին։ 120 տարիի չափ, մինչեւ որ 1682-ին եղիազար Կաթուղիկոսին ձեռնատութեամբն ու քաջարութիւնը երեւանցի Թաղկու Համազապեան անունով քահանայն Գաղղիոյ Մարուլիս քաղաքը երթալով, ուր Ոսկան Վարդապետին տպարանը կար, եւ անախ իւենետիկ անցնելով՝ Զուղայեցի Պարոն Գասպար Սահրատեանցին հետ ընկերացաւ ու երկու տեսակ նոր գիր ձուլել տուաւ մանր ու խոշոր, գեղեցիկ ձեռերով եւ ըստ բաւականին ընտիր ախորժակով, որով սկսաւ նախ տպագրել Խորհրդատեար մի, եւ ապա ձաշոց գիրքը՝ Զմիւռնիոյ Յովսէփի Արքեպիսկոպոսին Խորհրդակցութեամբն ու Հաւանութեամբը, որ այն ժամանակները Վեհնետիկ կընակէր։

Հինգ տարիէն յետոյ այսինքն 1687-ին՝ ուրիշ տպարան մի եւս բացուեցաւ իւենետիկ, Ագուլեցի կիւլազարի որդի Խոճա Նահապետին ձեռքովը, որ երեք տեսակ նոր գրեր ձուլել տուաւ, եւ որ գեղեցկութեան կողմանէանկից առաջ փորագրուած տառերէն շատ վայելուչ ու ընափը էին։ Սա առաջին անգամ Պարզաբանութիւն սաղմուաց վերնագրով գիրքը տպագրեց<sup>(1)</sup>, որ Հոլով մականուամբ Յովհաննէս Վարդապետին շարագրածն էր։

Այնուհետեւ սկսան ուրիշ նորանոր տպարաններ բացուիլ, ինչպէս ինոր Զուղա՝ Խաշատուր Վարդապետին տպարանը, յԱլիկուռնա (որ է Լիվունոյ) Յովհաննէս Վարդապետին տպարանը, յԱմստերդամ՝ Մարեցի Մատթէոս սարկաւագին տպարանը, եւ ուրիշ շատ տեղեր, որոց վերայ երկար կլինէր առանձին առանձին խօսիլը։ Բայց որպէս զի

(1) Այս զրքի լիշտակարանին մէջ Խոսակայ Խոսքը զրուած են։ „Յիշեցէք... զիթոնայ Նահապետն, (որ) մնա... ծառ նողարածութեամբ բառաջացոյց գրարգմանութիւն եւ... զուպազութիւն սորին, վատնելով զգութ ևս գիշեալու... զաման ի ձուլումն զեղեցիկ տառի, ի շնուան նորակերտ և տպարանին, ի պարուն պատուական բրուու ևս ի յօրի... նուն ամենայն իրաց պիտանառորաց”։

բոլորովին զանցառութիւն ըրած լինիմք, փոքրիկ ցուցակի մի մէջ միայն այն տպարանները յիշատակեմք իւրեանց բացման տարեթուովը, որ ազգիս այս կողմանէ եղած կարուոր չափաւորապէս լցուցին, ու ազգային հին եւնոր լեզուն ժամանակիս պահանջածին գրեթէ համեմատ մշակեցին ու կմշակեն:

### ՑՈՒՑԱԿ

Տպարանաց Հայոց բացելոց յայլ եւ այլ տեղին.

Թ.	Ա.Ն. Ռ. Ա. Վ. Ք. Ք. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.	Տարերիք բացման.
1	իւնինեանիկ . . . . .	1565
2	իւնուսաննուուպօխ . . . . .	1567
3	իւնուու . . . . .	1584
4	յիւլուկ կամ իւնամպէրկ (Անաստան)	1616
5	իւլիան . . . . .	1624
6	իւֆարիզ . . . . .	1633
7	իւնուզայ, մերձ յԱսպահան . . . . .	1640
8	իւլիունուկ կամ յԱվիկուռնա . . . . .	1660
9	յԱմանուրդամ . . . . .	1675
10	իւլարսիխա . . . . .	1680
11	իւլարիցիկ կամ իւլիրսիխ . . . . .	1690
12	իւնուսաւ կամ իւլարսիխու . . . . .	1759
13	իւնիւնիխա . . . . .	1772
14	իւնուրաս (Հնդկաստան) . . . . .	1774
15	յեզմիածին . . . . .	1776
16	իւթրեատ . . . . .	1783
17	իւթուերրուրդ . . . . .	1790
18	ինոր նախիջևան . . . . .	1796
19	յԱմուերխան . . . . .	1807
20	իւթուկուռ . . . . .	1811
21	իւնինա . . . . .	1815
22	իւնիկարա . . . . .	1824
23	իւնիխա . . . . .	1832
24	յԱրցախ կամ ինուշի . . . . .	1849
25	իւնիկափոր . . . . .	1852
26	ինանախի . . . . .	1858
27	իւնուուխա . . . . .	

Մեր այժմեան տպագրութիւնքը՝ ուրիշ արեւելեան ազգաց տպագրութեանցը հետ բազգատելով, կարող եմք առել որ աւելի է՝ քան թէ հաւասար: Տպագրութիւնը եւրոպական ուսումնասէր ազգաց մէջ յառաջացաւ թէ գեղեցկութեան եւ թէ գրոց ձեւերուն կողմանէ: բայց մեր ազգին մէջ երկար ժամանակ գրերուն ձեւը ընդհանրապէս նոյն մնաց, այսինքն սոյն տառերուս ձեւը. որ

թէպէտ իրեն համար կանոնաւոր է եւ վերիվերոյ նայողին բաւական գեղեցիկ կերեւին, բայց իրենց պատկուկ գրիւքն ու չափականց քառակուսի կարուածքովը ոչ սակաւ պակասաւոր կրնայ համարուիլ: Իրաւ է որ երբ յիննեւտասներորդ գարուս ուսումն ու գիտութիւնը սկսաւ ընդունելութիւն գտնել մեր ազգին մէջ, ոչ սակաւ գեղեցիկ տպագրութիւնք եղան, մանաւանդ իւկենետիկ եւ իւկեննա, եւս եւ իջամակաստան, իդաղդիա եւ այլն, եւ այն տեղերէն տարուեցան իւկեհաստան, իՊարսկաստան, իՀնդկաստան, իՀայաստան, իՌուսաստան, եւ ուրիշ տեղեր, բայց գրերուն ձեւը եւրոպական կանոնի եւ գեղեցկութեան ըերելու փորձը հազիւթէ 1854-ին եղաւ իփարիզ: Այն փափութութեան ձեռք զարնողին միտքը այս եղած է որ նախ՝ տառերը ուղղահայեաց գիրք մը առնուն տպագրութեան մէջ, եւ ոչ թէ ձեռագրի տառերուն պէս գէպի առաջ ընկած՝ կարծես թէ իրարու ետեւէ կվազեն, ու կարգացողին աչքէն փախստական կլինին: Երկրորդ՝ փոխանակ ամէնն եւս քառակուսի վինելու՝ ընդհանրապէս ըոլորածեւ լինին, որ աւելի հաճոյ է աչաց: Երրորդ՝ քանի մի նմանաձեւ տառերը իրարու հետ չշրփութիւն, ինչպէս սոքա, ատ, գդ, զդ, ոս: Չորրորդ՝ ծոցագիր ըսուած տառերուն ծանրաբեռնութիւնը վերանայ, եւ այլն<sup>(1)</sup>: Եւ թէպէտ հին ձեւոյն սովորած անձինք՝ աւելի իւրեանց դիւրութեանը նայելով քան թէ այն ամենայն առաւելութեանց եւ տառերուն իսկական գեղեցկութեանը, առ այժմ այնչափ չախորժեցան այս վայելուն նորաձեւութենէն. բայց տարակոյս չկայ որ ժամանակով ամենուն եւս ընդունելի պիտի լինի իրրեւ աւելի դիւրաւ կարգացուելու եւ գեղեցիկ, եւ այժմու այս հասարակ ձեւը իւր հնութեան յարգը միայն պիտի ունենայ, ընտիր ձեռագիրներուն պէս:

(Նարայարութիւնն յառաջիկայա.)

Յ. Տէր-Աբրամյան:

(1) Տես Մասնաց Ազատնի, Ա. Տարի, էջ 42: